

١٥٤٥

պունան լիւցում Գալմեհարադ սը-
չան օթունտան միւթէէսսիրէն 8
սաաթ սօնրա վէֆաթ իլլէտիկինի
ղաեէթ աարիհ պիր սուրէթտէ ի-
ֆատէ իլլէմի տիր :

Մենզպուրենին ահվալը սըհհինեսի
հէյեթի արժպպա թարաֆընտան
թէտգիգ իտիլիպ, կըրէք իթիքնապ
իթտիկի ֆիլի ճիւսնէթտէն Էվլէ
վէ կըրէք սոնրա վէ հաթթա էս-
նաի իսթիճվապտա հիշ պիլ էսնրի
հինէթ կէօրիւմէյի տիր :

—Մըսըը եղևքիւ օյարագ Էվրօ-
բահա կիթմէքաէ օյան Խյի 0ֆ Բամ-
սէյ նամ Ինկիլիզ վաբօրու՝ էվվէլ-
քի կիւն Մարմարատա քեային Էնիս
պլոււնու եագընընտա գարահա օ-
թուրմուչ օլտուղունտան, Լօյտ
գումբանհասընըն միւֆէթթիչ վէ
միւհէնտիսի Մ. Ժօրթվարէն, մէզ-
քիւր վաբօրուն գուրլթարլլմասը
չարէլէրինի իթթիհագ իթմէք Էւզ-
քի, Սագըը նամ վաբօր իւէ եվվէլ-
քի կիւն լիմանըմըզտան հարէքէթ
իթմիչ տիր:

Ս Ա Ր Ր Ա Ֆ Ի Յ Է

Էվգլիբի կիւն Գալաթա պօրտա-
սընտա մուամէլաթ բէվաճարդ օլուպ,
Բումէլի տէմիր եօլ թահվիլաթը
82 ֆրանգ իւշ չարեհէ կէ թէնէզդիււ
իթմի, վէ տիկէր թահվիլաթ ֆի-
եաթր տա տիւշմիւշ տիւր:

Գատընքօեհիւնտէ Մօտա ճատ-
տէսինտէ Ճէվիզ սօգաղընտա սա-
քին սարրաֆ Աւետիս Գրլընճեանըն
մայիս 19 թարիխինտէն իթիպարէն
իֆլաւսն վէ քէնտիսի հէր նէրէ-
տէ պուլուսուր իսէ հապս ու թէվ-
ւըֆինէ Իքինճի Մահմէտէ թիճա-
րէթտէն գաւաը վէրիվիշ տիր :

Քէզալիք Իսթանպուլտա Սուլթան
Համաժող 29 նոմէրօլու տիւք-
քեանտա թօհաֆը Դըրմլը պիրա-
տէրլէրն իֆլասըն՝ Իքննի Մահ-
քէմէի Թիճաբէթտէն գարար վէ-
րիսի տիր :

Կէշէն Կիւն Բարիստէ իզճարը
Իփլաս իԹափկինի Էազդզըմլը Պոս-
տէվէ Կարնիէ պանդասըն պոր-
ճու 6 վէ ալաճարը 2 յիշոն օլ-
տուղու, չէհրի մէզքիւրտէն ալընան
սոն Թէշէկրաֆնամէտէ պէհան գը-
ընմլը տոր :

୨୦୫୧୮୫

Լճնաբառան յունիս 15 թարի-
 խիյէ Թալմզ զազէթասընս եազըլ-
 տըղընս կէօրէ, կէչէն բէնչէնպիհ
 կիւնիւ Մէշէտտէ գօլտրատան 40)
 լիչի վէֆաթ իտիպ, իրթէսի կիւ-
 նիւ իշպու վէֆիեաթըն միգտարը
 ազալտըղընս տաիր հիշ պիր խա-
 պէր ալընմամըշ վէ ախզ ու իթա վէ
 թիճաբէթ գաթիթ օլունմուշ տուր,
 Հիւքիւմէթ Թէհրանտա 40 մ/լ մէ-
 սաֆէտէ պիր սըշհիեէ գօրտօնու
 վազ իթմիշ տիր:

ԵԱԵԱ ԵՒՒՐԻՒՄԷՔ ԵԱՐԸՇԸ

Բարխտէ նէյր օլունան Բրթի
Ժուրնալ զագէթասընն, չէհրի մէգ.
քիւր իլէ Պէշփօր աբասընտաքի 450
քիլոմէթրօլուգ մասաֆէհի հասա
օլարագ գաթթ իթմէք իւզրէ թէր-
թիպ իլլէտիկի եարըշ, ալաֆրանկա
յունիսին 10ունճու կիւնիւ խիթամ
պուլմուշ տուր, Ենվմի մէգքիւրտէն
պիր կիւն էվվէլ եարըշճուլարն էն
իլէրիսինտէ Բամաթէ նամընտա պիր
ախըր խըզմէթճիսի ելուրի մէքտէ
օլտուղունտան, հարըշն նիհանէթ
նօգթասը օլան Պէշփօր չէհրինէ, էն
էվվէլ մէրգումուն վասըլ օլապիլէ-
ճէկի գանն օլունուեօր իմիյ:

Նիհահեթ յունիսին 10ունճու կի-
նիւ, սապահն սաաթ 11ի 20 տա-
գըցա կէշէրէք, Բամաթէ սալիմէն
Պէֆօրա վասըլ օլուշ տուր: Մէր-
գում շէհրի մէգըիւրէ հէյնի մուվա-
սըլիթինտէ բէք Եօրկուն կէօրիւն-
մէէօր իմի:

Անտէն սօնրա իքինճի օլարադ,
Կունէ նաւինտա պիր աւեմօ հաաթ
12էի 13 տազդէա կէշէրէք վասը
օլուպ, իքի եարրշճը տախի էհալի
թարափընաան ալգըլարլա քապուլ
օլունմուշար արր:

Երարչատա պրինճիլիկի իճրազ ի-
տէն Կամաքէէէ, Բըթի Ժուրնալ
իտարէսի թարաֆընտան եա 2000
ֆրանզ նագդ զէ եաիւտ օ գըյ-
մէթտէ պիր ըէամ զէրիլէճէք ալր,
Իքննճիլիկի իճրազ իտէն 1000, իւ-
չիւնճիլիկիւ իճրազ իտէն 600,
տէօրտիւնճիլիկիւ իճրազ իտէն
400, ֆր. ալրա պուչարտան սօն-

ըստ կէլէճէք 18 քիլիոնէ տալիս 300
ֆր. վէ անլէրի միւլթէադըպ կէլէ-
ճէք 22 քիլիոնէ 280էր ֆրանգ, վէ
6 քիլիոնէ տէ իթթիխար միտալեա-
լարը վէրիլէճէք տիր:

ԳԱԼԱԹԱ ՊՕՐԱՄԱՍԸ

Գալաթա 5 յու. նիւ

Գ. ուսման 4 յուն/ւս գաբ.	22	22 1/2
Գ. 5 աշըւ. տուպլը գ. ք.	22	20
Իւնիֆիկէ գաւ.		
Սէրի Ա. Ա. Իսթիգրազ	50	30
« B. Բ.	28	40
« C. Գ. գ. ք.	22	20
Բուսէլի շուէնտըֆէրի	83	75
Ազէէ Ֆայիզի	06	00
Բաբօր	45	00
Հէվալէսիզ	40	00

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՕՆԷԱՐԸ

Գրէտի Ժէնէրալ	7	38
Իսթանպուլ պանդասը	5	02
Սօսիէթէ Ժէնէրալ	4	30
Թրամվայ	5	92 ¹ / ₂
Սօսիէթէ Օթթօման պանդասը	4	25

ԱԳՉԵԼԵՐԻՆ ՖԻՆԱՆՍ

Օսմ. լիբասը 100 շրուշտան	շ.ր. Բր.
Պէշեազ Մէճիտիէէ ֆարաքը	108 02
Մէլթալիք	98 00
Պէշլիք	104 20
Ալթըլըք	102 20
Ինկիլիշ լիբասը	110 04
Ֆրանսըզ ալ/Ս ունու	87 12
Բօլ	89 25
Գրէմից ալթ ունու	51 15
Գարպօն զայմէսի	08 87
Թահլիլաթը Յամանիէէ	83 26
Թահլիլաթը Օսմանիէէ գ.ք.	83 28

ՍԱՀԻՊԻ ԻՄԹԻՆԱԶ ՎԷ ՄԵՍՈՒԼԸ ՂԱԶԷԹԱ
Յ. ԹՕԼԱՅԵԱՆ

Թանձը վարժըը սօդաղընըն վէ օ մահէլլտէքի պուլվարըն
քէօչէսինտէ բեային պիր խանէնին պէշինճի գաթընտա վէ
հալլիէն նազըր օլան պիր թավան իշի օտաարըն բէշիրէսի
էօնինտէ, յունվար այը իշինտէ, եանի գաթթման Վիլիամս
իւն Դօլար պէշինտէ վուգու պուլան միւքեայէմէտէն թագ-
րիպա օն պէշ կիւն սօնրա, կէնճ պիր գըղ, սէնաի չիշէքէր
իմալինէ մախսուս պիր թագըմ ալէմթ ու էշեաեը համիլ
օլան պիր մասա գարշըսընտա օթուրմուշ օլուպ, քէմալը կէր-
մի իւն չալըմագտա իտի :

Մէջպօրէ թագրիպա օն ալթը չաղարընտա, ուզուն պօլու, կէօսթէրիչի, լէյլազ կրպի պէեազ, սիեաճ սալը, վէ գըրմըղը տօտազլը օլտուղունտան, քէնտիսինէ, չակիրտիք իթմիշ օլտուղու չիյէքճի մաղաղասընտա, քրազ մանէտսընտա օլան Սըրիզ լադապը վէրիմիշ իտի :

Սըրըի՛, օւ էսնատէ ճիւղիճէ սըճագ, օյան կիւնէշին զիւսա-
սը օտասընա կիրսին իշին, բէշիրէսին Նըսֆէն աշմըշ, օլուպ,
Սլֆրէտ սը Միւսէնին թէէլիֆաթընտան օլուպ, օլ վագթըն
մօտասը հիւքմիւնտէ պուլունան պիր պէյիթի թէշաննի իթ-
մէքտէ իտի:

Իշպուս պէյիթի՝ Վարսէլօնտա համեր ընկլի պիր Անտա-
լուգիալը գըզ կէօրմի՝ Նմիսիւնիւզ, քէլիմէլէրի իլէ պաշա-
եւպ, մէրգումէ, պէյիթին սօն ճիւմէսինէ կէլտիկիտէ,
թէրթիպ իթտիկի չիչէյն պաշընը պաղաեարազ, իշպու չիչէք
տէմէթինի մասանն իւզէրինէ աթտը, վէ մահգուզիեթէթինի
միւպէյիլն պիր թէպէսսիւմ իլէ, քէնտի քէնտիեէ,

— Օն տագլգատան իշիմի պիթիրիբիմ, վէ պունու մահելլենէ կէօթիրիւպ թէսլիմիթտիքտէն սօնրա, ամտէթիմտէ, գաբունուն արասընտան, Մ. Կըօսուն իշ սալասընտ ամթիլ նաղար էլլէբիմ, տէտի:

պէն տէ պիր բէտէ՞րմիեիմ, տէյի տիւշիւնմէեէ պալլատում,
Շիմոի անլատընը՞ղ մը :

Արման . - Էվվէթ :

Իսթաթա - Իմամի, մուսուլ, սելզին, նեֆուս Բարիստե, վազիֆեշէրին է'ն մուլա տատեսի, է'ն մուլազզզզինի եանի ճյոյոյ իմմեք վէ ֆէնալոյոյ մէն իյոյմեք վազիֆեսինի իմրա իմմեք իւզրէ պիւնիւք պիւ սէրվէթի վէ տիրաեթիմինիզի ֆետա իմմեքտէ օլտուղունուղու, խէֆիեէ մէմուլարընըզվէ բոլսինիզ պուլունտուղունու, միւքեաֆաթլար իթա իթտիկինիզի, վէ է'ն կիզլի պէտպախիմլըզլարը վէ է'ն մէսթուր արու ըզալէթլէրի մէյ տանա չըզարտըղընըզ թահզըզ, վէ պինապէրէն թէրք իմմեքտէ օլտուղում պու սէրվէթի քիմին իչին թէրք իտիեօր իսէմ, անը պէլքի պուլապիլէճէկինիզի մուլահազա իթտիմ

— Ճագարժ, էֆէնտիմ, հագգըմնա կէօսժէրտիկինիգ

Հանկյաններում նա տեսրեճէ մուճիպի իթթիխար օլսա, էօհտէմէ
հօյալէ իթտիկինիդ վազիֆէտի պաշա չըգարապիլէճնկիմի մէ-
մուլ իտէպիլի չմիտիմ :

— ՅԼ պապտէ չալրշրբարնրդ :

— Ֆիգալթ էկերչի օ գառընճըղազ վէֆալթ իմմիշ իսէ, էկերչի հիսսիեալթը տախիլիէէնիզէ գարշը օլարագ ասլա էլ-լատը պոլունմուսօր իսէ...

— 0 հայտէ վարիսի մութլագրմ սիգ օլուրսունուգ :

— Утонути то . . .

— Պէնի տխնէտէն, տէրէօհտէ իթմիշ օլտուղունուզ թէ-
կապուիսիւ պաշա չըգարապիլմէք իլին, նէ՛ գատար էհլի
էրվէթ օլսանըշ, եհնէ քեաֆի սաեըլամազ, իմոի, սիզէ իհալէ
իթտիկիմ սէրվէթի՝ ֆէշարէթ սահիպլերին թէսէլլիեէ, վէ
Թարիս թէսմիեէ օլունան չու էյիլիք վէ ֆէնալըզ օգիանօ-
ունտա սըղընմըշ օլան միւճըրիլերի թէէտիպէ հասը իթմէ-
իդի վասիեթ իտէրիմ:

Արման, ուն տէֆա ըւտտ ճէվապը վերմէքտէ իքէն,
պարօն՝ էլինի շըմինէ իւզէրինտէքի ասմա սաաթա տօղըու
ուզաթարազ,

